

ԳՐԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԻ ԵԶՐԻ ԱՐԵՎԵԹ ԱՐԱԳՈԼՈՅԸ
ԳՈՒՅՔԱՑԻ ԳԻՒՇՈՑՈՒՆԵ

A. S. G. S.

159. 1757, մարտ 22. Սամուել Պոռու-
քինմալ արքունի կառավարութեան քաղաքու-
զարին թնագիր անքորդացիրն, որ Եղիսաբե-
թու պողոց Հասարակութիւնն իր վեհափա-
կայաեր ունեցած հաւատարմութիւնն ու հպա-
տակութիւնը ցուցընելու Համար, 3008 Փիորին
եւ 20 քրացէր, նուիրած ու իրօց վճարած է:

160. 1758, Տոկտ. 12. Անդրքրագիր,
որ Եղիսաբեթուպոլսյ Հասարակութիւնն՝ երեք
մինուսորդ համար վճարած է իրական որամ:

161. 1758, դեկտ. 10. Անդրոբագիր
400 ֆիրմինի քայլց, որ նևած է Եղվասպե-
թուպույզ կալուած ատէրութեան վայ, 16 նորեկ
զինուորի ասհանութեանը համար, զոր Եղի-
սարքիթուպույզ քալքն հայ հասարակութիւնը
հատուցած է:

162. 1759, յունուար 3. գարբ. ուեդ-
լէն կոմին ընացիր անդորրագիրը 62.000 ֆրո-
րինի, զօր՝ 1758 յունուար 3ին զրուած
դաշինքին ու պարտամուրհակին համեմատ, ողի-
սաբեթովպսույց Հասարակութիւնի հայալարովի
կայու ած ատերութեան համար ամբողջապէս վճա-
րած է: — Քանի մէ փոքրիկ աեղեկութիւն, թէ
62.000 ֆրունք դրամագիշչն առկաթիւրը ո՞ր
ժամանակի մէջ մճարուած է:

163. 1760, մարտ 11. Անդրդրագիր, թէ
Խղիսաբեթուպոյս քաղաքային վարչութիւնը
հօսեա սինալոռ տուած է:

164. 1760, հուն. 21. Անդրբագիր
ԳՈ Փեղորիի վրայօք, զոր քաղաքն ընծայած է
Հիւսու քառակ Տամալ:

165. 1761, յունուար 28. Անդրբագիր
100 ֆիրմին և 32 քրայքերի վրայից՝ զրտ Եղի-
սաբեթապոլսց քաջարային հաստակութիւնը
տուած է. Յովեկի արքիկեպին հարսանեան
առ Շիւ:

166. 1761, մարտ 2. Ուրիշ անդորրացիր 50 ֆիորինի վրայօք, զար վճարած է քառարեն երկու նոր դիմուորի համար:

J. L. F. G.

167. 1747, յունիս 19. Եղիսաբեթու-
պղոսյ հասարակութեան՝ թագաւորական կա-
ռավարութեան մատուցած բնագիր աղայանըը
թէ քաղաքին առ անձնանորհութեան կանգակը

Հրատարակուած ասեն, դէջէն կոմին գեր-
դաստանին ըրած ընդդիմադրութեան դաստա-
քնութեանը մէջ կարգ (series) եւ ա նիւթին
նկատմամբ, ի պաշտօնէ նախադահանք (Statuum
preses) դրուի:

168. 1760, Ιουνπεωρ 28. Θυρίδης. Τοξική,
αρρενώνια καθάν τι ανδαντινά φύρωσισεις δύνα-
θηται στρατιώτης αρρενώνιος πόλεμος μετα-
τηρείται.

169. 1761. Ազգայնոց տրուած աւանձ-
նաշնորհութեանց նկատմամբ, տերութեան կար-
գերուն ու մեծափառ կայսեր իրկած դիտողա-
թիւններն ու աշաւնըք:

170. 1764. φθετρ. 20. Ιηγαναρκεθοπε-
ωμησυ φωνωφαγήν θερζηθήν θεωμάκην ακι θερζή.
φωνωφή, θερζηθωμακή, τρηθωθακωσωρι, ζερζη-
δηλη οικήν θερζηθήν επηφωνην θεωμηρην θερζη-

171. 1786, յուլ. 20. Ազգունական զերին կառավարութեան հրամանագիրն, որ Անդամակալը՝ Գիւրիւլիքո եւ Մարոշ գառաններան Եղիսաբեթուարին քաղցին աւանձնաշնորհութեանցը զեմք յարոցած ընդդիմադրութիւնը մեռնած մէկն որած է:

172. 1783, յունի 28. Անդրբագիկ
որ զինուորական մեքենաներուն հարկաւոր
պարէննին համար, Եղիսաբեթուոլուց հասարա-
կութեան թիկած մասը՝ քաղաքը հատուցած է

173. աւգ. 5. Կերլայ հայաբագիկ Խոր-
Հըքին և հասարակութեան Եղիսաբեթուոլու-
ցայ երեսփոխաներուն, Գոյուժվարէն Խորկած
Հայունաներուն:

Հրամանգործութեան 1749, առ. 7. Կերպար Հայաբազ-
քին Խորհրդին եւ Հասարակութեան պատու-
խունը Վերոդրեալ Խնդրով Խնամամբ։ Եւ թէ
ին Կողմանէ պատօամանոր պիտի խրկէ Բնադիր

175. 1790, սցեմբ. 18. Աերաց Հայտ-
քաղքին Երեսփոխաններուն, Եղիսարքիթուպող-
ոյ Խորհրդին գրած Թուղթն՝ որ ազգ այլն Խըն-
դոյն Նեատամանի անկից (Եղիսարքիթուպուսէն
Գոլոսէվար պատգամառողներ Խրկելու ջանան
ճնահան:

176. 1790, Ապելմ. 23. Փեղդինանդո
Միւլէր, արքունական գործակալին թագիր տե
զիկութիւններն, որ Եղիսաբէթուպուստ քաջէի
աշխատացիր՝ առիգացեալին հետ իր վէհափա
ռենդ բարձրաց է:

177. 1790, № 28. Եղիսաբեթուազ
սոյ խորհրդին պատասխանը, վերոյգրեալ նիւ-
թին Նկատմամբ:

dfc. 3 P u r

178. 1305. Աւմագերիդ, զեշտ զեդ-
լէնս, Ֆիկե, Մալուն, Դեօքէշ, Այֆալու, Պա-
րամիոդ, Խօնդէլքէ, Գերէշ, Քեղչենդէլքէ,
Գաթէլ, Օստլուպացա, Պէնս, Պապուշ, Անժյո-
ֆոլյո, Գարաչամդէլքէ, Մոլչէս, Պառու, Անգերո-
հածա, Գեղերբ, Կալուածատէրութիւններան
Բերկոնքբը, Բաժնենելու, Անկաման
պամանեներ - մեկ կողմանէ՝ Գրիգոր Եւ Յա-
նովել Ապա կոմս, եւ մեկալ կորմանէ, Գրիգոր՝
Նիկողոսասի օրդեւշն մէջ գործադրուած:

Ասանել եւ ասոնց նման, երկրակալութիւններ բաշխելու, ժառանգելու, տալու, առանց այս, վերաբերեալ պատմէններ, դրութիւններ, թղթեր եւ նաևմակներ կը գտնուին զիւանատան 180 թուե, մինչեւ 205 թիւը, — Քրիստոսի 1305 թուականէւ մինչեւ 1366 թուականն ու 1584էն մինչեւ 1685: Որ միջոցներ ազգ այսինք գեր է նդիսարեթուպոլիս գտղթած ու հաստատուած չեն ազգութիւններ: Ուստի եւ առաջիկայ դրութիւնները չեւ թէ աղդամոց վերաբերեալ, հապաւ Աբրամի Դրանսիրուանիսի իշխանաց գերգաստանական եւ իշխանական ցեղեն վերաբերեալ նիմեներ, հրամանագիրներ, պատճեններ ու թղթեր եւ արձանագրութիւններ կը պարունակին: Ասոնքի ինչպէս կ'երեւայ, իշխաններուն պաշպալիմ մէջ ունեցած զդիկին մէկ սրահին մէջ պահուած, մասցած էին: Ազգայինք՝ դղեսկն ու անոր հետմարդակայ զեղն ընդանելու ու անոր սէր ըլլալվ՛, յիշեալ գրութիւններւ ալ իրենց մասցած կ'երեւայ, ցըռուք դիւնանատան մէկ կողմը գրած, շետեղթած են: — ընդ ամենը 34 կոտոր անգրութիւն: Ասոնք մէջ համար թէ պէտք մէջ նշանակութիւն ունեցող գրութիւններ չեն, բայց անշաբի աւելի նշանալութիւն ունին բաղադրական ահեսակետներ եւ իշխանական ու թագաւորական ցեղերուն համար:

፩፭. ታ የወያ

209. 1837, աւգ. 15. Փերդինանդոս և
թագավորին Եղիսաբէթուլլուս տուած քաղա-
քացին թեան (բնազիր) արտօնագրութիւնը
(Կնքը գողցուած է):

210. 1842, №п. 29. Фебр. юни амфара б.
թագւարոյն թափայելեան վարդարանին համար
տուած առանձնաշնորհստեան բնագիր պատ-
ճենը: Թղթերը պատուած, բայց ամենողը: Խակ
ինչը՝ յեղափոխութեան ատեն աներեւայթ եղած
կ'ըրեայ:

211. 1843, յունիս 24. Աղեքս. Ռա.
լի՛ Եղիսաբէթ Ապոլոնյաց վարժարանին Հա-
զած 15,000 Գիորին Հմանակութեան
և անհական գանձուն մէջ վճարուելուն անդոր-
րր:

212. 1843, ապր. 22. Փերդիմանդղու
եր առանձնաշնորհ հովմեան թուղթը. Յու-
րի եւ Յուլիսի մէջ ըլլարի տարեկան տօ-
ժառաներու նկատմամբ: Առանց կնիքի:

213. 1843. յունիս 12. քմբունիայ
Հրապարակուած լրագիր, որուն մէջ կը
նդակուի Եղիսաբեթուալոյց վարժարանի
նձաւնորհութեան պատճեն:

214. 1838, յունիս 12. Փերդինանդոս
աւորութեան սկսելուն ժամանակը դրուած
բան ձեւին բնագիրը:

215. 1824, ադ. 21. Պաշպալվի կա-
տառերոթեան, բաշդրն գննեանք թեան-
պացըներոն կահագիրն ու արձանագրու-
թ. — յօրինուած՝ եւ գննես Գանիէլեան
և Յովելէփեան եւ Յովելէփ Հիրիեան ազա-
ն:

216. 1823, φεβρ. 21. θαυματοφόρη θεωρία της καρδιάς της γης. — Φωτισμένη από την θερμότητα της γης, η γη προσεκτικά στην απόσταση της από την ήλιο, διατηρεί την ζωή στη Γη. Η γη είναι ένα μεγάλο ζωούχο οργανισμό, ο οποίος διατηρεί την ζωή στη Γη.

218. 1844, φθεωρ. 26. Βαψί. Καλή Εκκλησία
από την Θεοφάνειαν — προτάν ήσαν μέσα σε ζηλυνθείσην
την πρώτη φεγγαράκη, οπήκε ένθωμα πλήθες
την ημέρα της Αγίας Παρασκευής, η οποία ήταν
την πρώτη φεγγαράκη που έπεισε την Εκκλησίαν
την απόδοση της απόστολης επιτομής, η οποία
από την πρώτη φεγγαράκη που έπεισε την Εκκλησίαν

221. 1844, γραπτόν 8. Τιμή έναρχη θυσίας
εκαν θωρακικού στρατού που απέβησε στην Κρήτη.
Εγγραφή της θυσίας στην Αθήνα που παρατίθεται στην Εθνική
Βιβλιοθήκη με την αριθμητική ένδειξη 4. — Στην ίδια ημέρα
της θυσίας στην Κρήτη, οι Έλληνες από την Αθήνα έστειλαν
την ιερά περιστολή της Αθηναϊκής Ακαδημαϊκής Εταιρείας στην Κρήτη,
την οποία παρέλαβε ο Καπετάν Λαζαρίδης.

224. 1847, սեպտ. 6. Եղիսաբեթու-
յան Հասարակութեան եւ Անտոն Դանիէլ-
ի ու իր ընկերացն՝ իրքեւ մանհաներուած-
դուած դաշնիքն մնաց: Իրք: — Մասագրծ-

Ներուն՝ 1837ին յօրինած արտօնագրին ընդուրինակութիւնը:

226. 1838 փետր. 3. գեղորդ Գամելէրի

կոսպին վաւերական ընդորինակութիւնը. Միեւնոյն օրուան թուականով դրուած յաւելուած (Codicillus). Եւստացուածոց վրայ ձեռք դրուած ըլլալուն (sequestratio) ծանուցում. 1838, փետր. 9:

ԺԴ. Շ Բ Ա Ր

228. 1758, յունիս 8. Եղիսաբեթուալպայ կալուածատէրութեան համառօս ցանկն ու կահագիրը (extractus):

229. 1820, աւգ. 12. Սաս Հունտորֆի քաղաքային ստացուածոց կահագրութիւնը (Conscriptio):

230. 1820, յունիս 14. Սաս Էրնետի քաղաքային ստացուածոց կահագրութիւնը:

231. 1820, յունիս 13. Սաս Ոյֆալուի քաղաքային ստացուածոց կահագրութիւնը:

232. 1820, յունիս 21. Սաս Ռուտալյի քաղաքային ստացուածոց կահագրութիւնը:

ԺԵ. Շ Բ Ա Ր

239. 1794, մարտ 25. Այշվալուի եւ Ռուտալյի ժառանգ ակնակալուածներուն (allodiatetur) բաժնուելուն վրայօք պաշտօնական դրութիւն. յօրինուած եւ ստորագրուած Ծովսկի Վիշվալի, Լաւրենտ. Հարբորդորի եւ Աղեքս. Զեդի ձեռոօք:

240. 1758, փետր. 2. Պէդրէս Գերդաս. տանին եւ արբունական գանձուն մշջ շարունակուած դասախալութեան ընթացքը (transmissio) մինչև այս կետն, ուր որ տէրութիւնը ինչիլը մէդի դրան գաղթեցուցած է (depono):

241. 1758, նոյեմբ. 4. Անդրորագիր 50000 ֆիորինի վրայօք, որ գումարն որ Եղիսաբեթուալիս քաղաքը գննեածիւթեան եւ տան վրածուց համար վճարելու որոշած 16.000 ֆիորին գումարն հասուցած է: Բնագիր:

1758, նոյեմբ. 21. Ընդորրագիր 11.000 ֆիորինի վրայօք, որ մասց է վճարելի արքունակն տուրքէն:

242. 1849, փետր. 6. Կիր Հազարապետինին անդորրագիրը՝ 4:47 ֆիորինի վրայօք, դոր Եղիսաբեթուալիս քաղաքը վճարած է, իրբեւ պատերազմի տուրք:

1849, փետր. 12. Կմանօրինակ անդորրագիր՝ 1053 ֆիորինի վրայօք:

1849, մարտ 10. Հայրէ Հազարապետին բնագիր անդորրագիրը 2900 ֆիորին, պատերազմական տուրքի վրայօք:

1850 յունուար 1. Մորդի Հազարապետին բնագիր անդորրագիրը՝ 196 կտոր շառապիկ եւ 204 կտոր վարտիքի վրայօք:

243. 1844, մայ. 5. Բնագիր արձանագրութիւն Աղեքս. Ռափայէլին գնած ու իրեն վրայ անցուած, նոր փողոցին տանը տուչութեանը վարչօք:

1844, մայ. 5. Միեւնոյն տան, Աղեքս. Ռափայէլին ձեռօք, աղջկանց գպրոցի համար ըրած զարգեւատութեան նկատմամբ եղած գրութիւնը: Բնագիր:

244. 1844, մայ. 15. Շարոշի թմրին Եղիսաբեթուալուն քաղաքին մարդագետիններուն պատճառած վնասներուն նորոգոյն արձանագրութիւնը: Բնագիր:

245. 1848, մարտ 28. Գունատ գեղին՝ դէկ ի Եղիսաբեթուալպայ դաշտավայրն ի Ծովող առանձիններն, առնել առլը, գնելն, անդորրապիկները՝ գարեւալ՝ մաշեալ յայի եւ լատին եկեղեցեաց տրուելն եկեցական երկիններ (anonica portio) տալու վերաբերեալ դրութիւններ, եւ արձանագրութիւններ կը պարունակեն:

ԺԵ. Շ Բ Ա Ր

246էն, մինչեւ 266 թուական ունեցող դրութիւնները թէեւ ըստ մեծի մասին ազգայնց, բայց մասնաւորաց տոեւտրական գործառնութիւններն, առնել առլը, գնելն, անդորրապիկները՝ գարեւալ՝ մաշեալ յայի եւ լատին եկեղեցեաց տրուելն եկեցական երկիններ (anonica portio) տալու վերաբերեալ դրութիւններ, եւ արձանագրութիւններ կը պարունակեն:

ԺԵ. Շ Բ Ա Ր

266. 1792, ապրիլ 17. Եղիսաբեթուալպայ հասարակութեան եւ Այշվալուի բնակչաց մէջ, նոր անտաները կտրելու նկատմամբ եղած անմիաբանութեան վրայօք դատարական վճին:

267. 1803, նոյեմբ. 8. Վերին կառավարութեան բնագիր կարգադրութիւնը. որուն համեմատ Եղիսաբեթուալպայ հասարակութեան եւ Այշվալու եւ Ռուտալյի բնակչաց մէջ եղած, տնկարկող վարձակալ երկիններուն արբանական գանձուն երկիններու փոխարելու նկատմամբ եղած ինդրուն մէջ որոշում կը լուսն:

270. 1771, մարտ 12. Հունտորֆէն Եղիսաբեթուալպայ փոխադրուած գաղթականներուն ցանկը (conscriptio). — ստորագրուած Աքսենտիս Խափուցեան, Ադամ Պէօկէօզի եւ Աբրահամ Կամ Կովագի անուններով:

272. 1792, մայ. 1. Եղիսաբեթուպիլիս քաղքէն, կալուածատէրութեան գեղին մէջ փախադրուած վարձկանաց եւ գաղօնականաց երկիրներուն եւ տներուն զնահատութիւնն եւ ծախուելուն մըայօք եղած ընագիր արձանագրութիւնը:

273. Ցանկ մը, թէ Եղիսաբեթուպուլուց դաշտականներուն մէշին, որութ չեն փախադրուած եւ գացած իրենց աեղելը:

276. 1791, մայիս 21. Պաշպալովի ձրի ծառ այող վարձկաններուն (յօննաց) քաղաքային հասարակութեան գէմ ունեցած գանգատաներուն չետազօտութիւնն ու քննութիւնը:

277. 1786, մայ. 12. Կրնչէի երկիրներուն նկատմամբ երբեմնցուցութիւն:

Ֆ. Ճ Ր Ա Ր

278—293. Եղած թուերուն մէջ կը գտնուին, այլեւալ յատակացիներ, ծրագիրներ, մերձաւոր հաշիներ (bilanz), գնահատութիւններ. — Սբաֆիեան գլուխին մէկ թերին սենեաթներուն — գերեզմանատան մէջ կանգնուելի մեռելատան — բանտարգելանոցին տեղերուն — Երնչէի մէտերնոցին դիմեատան եւ խոհանոցին — բարձեալ՝ հունգարական եկեղեցոյն աշտարական պարտասան եւ թատերախաղութեան շնչերուն — գետակամրջին, Հունոտրի անտառներուն, անտառապահի բնակարանին եւ այլն ստորագրութիւնն ու յատակացիները: — Անկից զատ՝ հին ազգային եւ հունգարական եկեղեցիներուն դրանց վերեւն եղած արձանագրութիւններուն դժուգութիւնն եւ ընթերցումը. — զինուորական գվարոցին, քաղաքին շըջականներուն շափումներն եւ սահմաններուն տախտակինը. — Վիեննայի մէջ նորէն կանգների վարձու տան շնութեան մերձաւոր հաշիները՝ յատակացինը, գծագրութիւններն, եւ այլն:

Ժ. Ճ Ր Ա Ր

294. 1793, գեկտ. 14. Եղիսաբեթուպուլուց բողոքակիքներն եղած Հեղիւչ մէծ դաշտին սահմաններուն հին արձանագրութիւնը:

1833, հոկտ. 25. Նոր արձանագրութիւնը 1832ին շինուած յատակացիները:

295. 1798, յուլ. 4. Ենքրէտինա մէլիօր (Խնձորապարտէզ = Almáskert, ընդարձակ դաշտավայր մըն է) աեղոյն սահմաններուն արձանագրութիւնը:

296. 1816, նոյ. 8. Գունադ եւ Երնչէի կողմէն եղած սահմանագծին արձանագրութիւնը:

297. 1793, յունուար 8. Հունուարի դին եղած սահմաննին արձանագրութիւնը:

298. 1788. Եղիսաբեթուպուլուց իսուհի մէծ գաղատավայրին (Lunka) արձանագրութիւնը եւ յատակագիրը:

Ի. Ճ Ր Ա Ր

300. 1836, սեպտ. 16. Քաղաքային վարչութեան գրեգերիկոս եւ Ասոյինս կէխատէրին հէտ անսառներուն վիրանորոգութեան (reorganisatio) նկատմամբ ըրած դաշնադրութիւնը: — 1835 սեպտ. 16 գրեգ. եւ Ասոյին կէխատէրի ապահովացուցման մուրհակը (reversalis) որ քաղաքի գէմ ունեցած որեւէ անսակ պահանջմանքէն կը հրաժարի:

303. 1836, սպտ. 6. Յօվեէփ Վ. Զ. Փեան բժշկին եւ քաղաքային վարչութեան մէջ եղած դաշնադրութիւն:

310. 1787. Եղիսաբեթուպուլուց քաղաքին քաղաքային վարչութեան եւ տանգամառի իրաւունք ունեալու պատճէններուն համար հատուցուած գումարներուն անդորրագինները:

Խ. Ճ Ր Ա Ր

312. 1775. Քաղաքային կալուածատէրութեան արձանագրութիւնը (funduale protocollum) քաղաքին ներքին երկիրերուն (session) վայազ:

1763, սպտ. 13. Ա. Գրիգորի փողոցին բաշխման և պղտիկնախադրան (promontorium) ստորոտին բաժանման վայազ եղած արձանագրութիւն:

313. 1857. Աշխարհահամարի թերթեր. անոր վերաբերեալ բաներով (summarium) — ստարահանաց եւ նաև կնդդանիներու գումարին թուովը:

Ի. Ճ Ր Ա Ր

314. 1804, մարտ 5. Վերին կառավարութեան կողմանէ հարցում, որ նկնութիւնն եւ լուսաւորութիւն արուի թէ թղթատարութեան պաշտօն՝ Անտոն Լուգաչեանին արուի: — թէ ինք յարմար անձ է առ այն. եւ թէ քաղաքն ինչու համար իրեն կուզէ պահել թղթատարութիւնը: — Աս նիւթին նկատմամբ 32 կտոր արձանագրութիւն ու թուղթ եւ նամակ: — Անոն մէջ այլեւայլ տեղեկութիւններ կը արուին քաղաքային վարչութեան կողմանէ թղթատարութեան պաշտօնին (poststatio), անոր եկամուտներուն, արուելի երկիրերուն, թղթատարութեան անցնելի կամուրջներուն, ձիեր անե-

նալուն վրայ, եւ այն; — թղթատարութեան վերաբեսմին՝ քաղցին զէմ ըրած ամբաստանու թիւները, դաշտավայրի, վառելու փայտի, զինեամութեան եւ թղթատարութեան ծառուանքուն՝ զինուորութենէ ազատ ըլլարւնաստմամբ զրոյնթիւնները; — Աս ամէն ամբաստանութիւններուն գէմ, քաղցավայրին վարչութեան կողմանէ տրուած պատասխան:

316. 1781, մարտ 1. Եղիսաբեթու պղոյց ժողովագավառութեան եկամուաններուն վրայօք, տեղեկութիւն ու ցանկ:

1781, աւգոստ. 9. Արքին կառավարութեան հրամանագիրն, որ Հասարակութեան երկիրներէն՝ քահանայից, եկեղեցոյ եւ ուսուցիչներուն համար եկամուի երկիրներ (canonicus portio) կարուին ու արուին:

1813, մարտ 13. Միքայէլ Սադարիի եւ Փրանկ. Գերենցիի ստորագրութեամբ պահանջում, որ քաղցավայրին վարչութիւնն ի նպաստ բողոքական եկեղեցոյն, արուին եկեղեցոյ եւ եկեղեցական եկամուի կազմ անեներ:

1817, մայ. 8. Կառավարչական հրամանագիրն, որ բողոքագավաններէն առուած եկեղեցական հրմանը կութիւններն ու երկիրներն եւ արուին: Եւ ազգայինք՝ բողոքականները գոհ ընեն:

Աս գրութեանց ներփակուած են.

» Պաշպալովի բողոքական եկեղեցոյն ստացուածող վրայօք ցանկ մը (tractatus protocollum):

բ) 1816, յունաւար 1. Յայսարարութիւն եւ տեղեկագրութիւն Պաշպալովի բողոքականց թուոյն, եկեղեցոյն եւ անոր եկամուաններուն վրայ:

է) Գերգիւլյոսի բողոքական եկեղեցական առաջնորդութեան տեղեկագրութիւնը վերցրեալ նիւթիւն նկատմամբ:

ր) Բողոքող եկեղեցական իշխանութեան վերին կառավարութեան զրած, 1816, գեկտ. 29ին — եւ աղաւանքն որ

այս եկեղեցոյն արուի եկեղեցի, քահանայի՛ ուսուցչի եւ գպորոյ տեղ. — Պարձեալ եկեղեցական եկամուս, եւ այն:

է) Քաղցավայրին վարչութեան — 1817 նոյեմբ. 14ին — բողոքականց ինդրուածքն պատասխան:

շ) Քաղցավայրին նորհրդին 1817 նոյեմբ. 18ին, այս նիւթիւն նկատմամբ վերին կառավարութեան գրութիւն գրած անդամները:

է) Եղիսաբեթու պղոյց քաղցավայրին նորհրդին 1817, նոյեմբ. 24ին, Դրանիկուանիայի եպիսկոպոսին գրած աղաւանքն՝ որ վերցյիշեալ ինդրոյն մէջ իրեն պաշտպան կենայ:

1827, աւգոստ. 21. Կառավարչական հրամանագիրն, որ բողոքականց եկեղեցույն ժողովագավանի տան շնութեան, գպորոյ եւ եկեղեցական եկամուի տեղեկ ու երկիրներ կարուին եւ արուին:

317. 1771, գեկտ. 5. Պէդրէն կոմին գերդաստանին, արքունական վերին դատաստանին առջև, 1759ին, Ալմագերիցի, Խպէշֆալիի եւ Գագամայի՝ արքունական կալու ածոց ստացմանը նկատմամբ ըրած դատաստանական ինդիրը:

318. Արքունական գանձուն եւ Պէդրէն գերդաստանին մէջ՝ դատաստանական ճամբարվ շարունակուած պահանջման ինդիրիքին (spellata) արձանագրութիւնը:

319. 1771, յուլիս 3. Եղիսաբեթու պղոյց Հասարամի թեան աղաւանքն, առ արքունի գանձարան, որ Պէդրէն գերդաստանին դէմ տանցած դատաստանութեան մէջ՝ իրեն պաշտպանութիւն ընէ: — Արքունեաց կողմանէ տրուած պատասխանին մէջ քաղցաքը կ'պահանջացուի, որ դատաստանն ինչ փրապոյ ալ լընայ, Եղիսաբեթու պղոյն քաղցաքը ամսնեւին վաս մը պիտի չկըէ:

320. 1758, յուլ. 5. Վիճնայի արքունի նորհրդին քարութեան (cavemate consilium directorium) կարգադրութիւն՝ առ Դրանիկուանիցի գիւնանացգիրն (Canoellar), որ եթէ արքունի գանձը, Պէդրէնին դատը կորսոցնելու ալ ըլլաց, Եղիսաբեթու պղոյն քաղցաքն — իրեն համար որոշուած — Պաշպալովի կարուածաւերութեան մէջ անվիթ պիտի մայ. Եւ Պէդրէն գերդաստանին՝ ուրիշ երկիր տալով հատուցում պիտի ըլլուի:

321. 1760, մայ. 8. Դրանիկուանիայի արքունի գանձարանին ակրութեան կարգերուն ըրած աղաւանքութիւնն, որ Պաշպալովի քաղցագիներուն արուած առանձնաշնորհութեան դէմ, Գիւնալլէս գաւուին եւ Ֆիկարչի եղիսակուուի յարուցած ընդդիմադրութիւնները ոչինչ համարաի:

322. 1760, գիւնալլէս 15. Դրանիկուանիայի արքունական վերին կառավարութեան հրամանագիր՝ որ Եղիսաբեթու պղոյց արտօնութեանց դէմ յարուցած ընդդիմադրութիւնները՝ Ծիծ-

լու համար, քաղքին գտառարկն՝ հարկաւոր դրութիւններով, Սիպին (Hermannstadt) քաղաքը ներկայանայ:

323. 1746, Հոկտ. 3. Համառատութիւն, Մարիամ Թէկեզիսի առանձնաշնչը հովթեանն. — որուն մէջ կարուղ քին արտօնութիւններուն պատճեն կը վերանորոգուի ու կամրացուի:

324. 1786, յուլիս 20. Կառավարական համանագիր, որով Գիւղիւլիկ գաւառին՝ Եղիսարեթուպոլիս քաղքին արտօնութեանցը դէմ յարուցած ընդդիմագրութիւնը կը նշուի:

325. 1761, փետր. 10. Մարիամ Թէկեզիսի պատճենախն (rescriptio) վաւերական ընդօրինակութիւնը, որուն համեմատ արտօնութեան կարգերուն, 1759ին Եղիսարեթուպոլիս քաղքին արտօնութեանցը դէմ յարուցած ընդդիմագրութիւնը յանու կը հռչուի:

326. 1747, ապր. 27. Անդրին Կառավարական կարգադրութիւն, որ Գրանիշլաւիսիայի հայերն եւ իրենց խաղախորդաց ընկերութիւններն, ուր եւ նըր կրնան գառնուկի մորթ գնել:

327. 1700, աւգ. 26. Ռապուգին զօրապետին պաշտպանութեան բնագիր պատճենը, Եղիսարեթուպորոյ ազգայնց համար:

328. 1753, յունուար 19. Վալլիս զօրապետին նմանորինակ պաշտպանութեան թուղթը:

329. 1715, նոյեմբ. 10. Սկիփամենտուս Գորնիժ կառավարին բաց բնագիր համանագիրն, որ հայոց դէմ ըլլուկի գատախաղութեանց մէջ՝ ամբաստանութիւն ընող՝ հայոց ընկերութեան գլխաւոր գատառըն գիմէ:

330. Պաշտպարփի արքունական կայուածակուլութեան վիճակը ցուցնուզ հնա ատենէ մացած գրութիւն — առանց ստորագրութեան:

331. 1790. Առ վեհափոխ կայսր գրուած աղաւանք. որուն մէջ քաղքին արտօն արտօնութեանց հաստատութիւնը, ներքնածութիւն (indigenat) եւ տէկրութեան ժորովներուն մէջ մասնակութիւն կը ինդրուի:

332. Հայ ազգին մննդաման պատմութիւնը (deedictio) ազգայն եպիսկոպոսութեան եւ կրօնական յարարերութեանց վկայք: Եւ ասոր հետեւութեամբ՝ առաջարերութիւն եւ ինդրուածք: — (Նևիլս կ'երեւայ՝ վերին հայ եպիսկոպոսին մահուածէն ետեւ, հայ եկեղեցիներուն այցելութիւն ընող եկեղեցական անձէ յօրթուած):

Ասոր ներփակուած է, Գրանիշլաւիսիայ կառավարութեան 1703 սեպտ. 11ին ստորագրուած անդրքագրին ընդօրինակութիւնն՝ որ

հայոց ընկերութիւնը 5000 ֆիորդն տուած է պատերազմական ծակերու համար:

333. 1741, մայ. 6. Հալեէր կոմ կոտա վարին տուած առ հրամանագիրը, Եպիչ. Պազարու, Եղիսարեթուպոլիս գիւտար գատառութիւններին համար — որ Գրանիշլաւիսիայ հայաբնակ տեղերու այցելութիւն ընէ:

334. 1751, ապրիլ 15. Վիեննա իբր կուած, Մինա Դանիէլեան ժողովրդագետին եւ Յովիչ. Գորոց գլխաւոր գատառորին համար, Եղիսարեթուպոլիս քաղաքային վարչութեան կողմանէ, լիակատար իշխանութեան թուղթ:

Ի՞՞ Ժ Բ Ա Ր

335. 1779, մարտ 3. Ակզինական ընկալագիր, թէ քաղաքը 50 շի տուած է պատերազմական պիտոյից համար:

336. 1813, մարտ 27. Ազգունական անդրբարփի, թէ Եղիսարեթուպոլիս քաղաքը 3374 ֆիորի եւ 54 գրացեր վճարած է, իրեւ օգնութիւն (subsidiump):

339. 1813, փետր. 5. Ակզինական անդրբարփի, Եղիսարեթուպոլիս կողմանէ տրուած 6688 ֆիորի, 18 գրացեր օգնութեան վրայք:

340. 1809, սեպտ. 11. Գիւգիւլիս գաւառին անդրբարփիր 1000 ֆիորին վրայք, զրդ Եղիսարեթուպոլիս քաղաքը վճարած է, յեղափոխութեան (insurectio) օգնութեան համարու համար:

341. 1806, սեպտ. 5. Տէրութեան անդրբարփի 2000 ֆիորին վրայք. զրդ քաղաքը տուած է, պատերազմական ծիերու համար: (Ասոր նման ուրիշ 15 կտոր անդրբարփիր ալ կայ, այլ եւալ վճարմոններու, օգնութիւններու, զենուորներու, եզներու տուչութեանը համար, եւ այլն):

1703, սեպտ. 6. Կառավարչական վկայագիր, որ Եղիսարեթուպոլիս քաղաքը՝ 5000 ֆիորինի փոխաւութիւն ըրած է:

1761, յունուար 6. Յովիչ. Դովեյի, արքունի գանձնակ վերասեսին վկայագիրը, թէ Պաշտպանի գլխակին մէջ՝ արքունեաց գրութիւնները ազանով տեղ մը գրուեցան:

1792, սեպտ. 17. Արաւա գաւառուն վկայագիրը թէ հն տեղի ազգայիններն իրենց արժանեացը համար, վերին կառավարութեան պաշտպանութեանն արժանի են:

1792, սեպտ. 9. Զանաս գաւառուն վկայագիրն ընդօրինակութիւնը, թէ Եղիսարեթուպոլիս հն տեղի վաճառականութիւն ընող

Հայերը շատ արժանաւորութիւններ ունին:

1792. աւգոստ. 17. Դէքէլ գաւառին վկայադիրը, Նոյն բանին վկայըք:

1792. գեկտ. 23. Գրանսիլուանիոյ հայ վաճառուականց, Կրօպարտայինի արքունական վերին գործակատարին (administrator) մատուցած աղերսագրին ընդորինակութիւնն — եւ անոր պատասխանիք:

1746. յունու ար 31. Արքունական գանձուն յանձնակատարին թուղթն առ Եղիսաբեթուպուլս հասարակութիւնն որ Մարիամ թերեզիայ կայսրութիւն 1200 կտոր ունի արուի, իրեւ պարգեւ:

Խ. Ժ Ր Ա Բ

350. 1740. աւգոստ. 12. Յովհ. Գառադալ՝ Եպիսկոպոսական ընդհանուր փոխանդրդին այցելութեան պատճենը (decretum). եւ անոր Հայերէ թարգ մանութիւնը:

351. 1813. նշեմբ. 16. Աղեքս. Ռուսականի, Գրանսիլուանիոյ Եպիսկոպոսին այցելութեան թուղթը: (Սար մէջ՝ գլխաւորաբար քաղաքային վարչութեան եւ եկեղեցական իշխանութեան մէջ եղած անմիաբանութեան վայս աեղեկութիւնն կը արուի)

352. Անտոն Բագրատուական ժողովրդականին անձնագրութիւններուն և հասութիւն եւ համական ապահովութիւններուն եկամուտներուն եւ հասութիւն վայօք:

353. 1754. յունիս 17. Փառակ. գուշ, Եպիսկոպոսական քարտուղարին ձեռքը, ինչ ինչ անմիաբանութիւն պարունակող կնքեր, զրոյն անսած է իր պաշտօնական այցելութեան առմիւն:

354. 1774. Եղիսաբեթուպուլս հասարակութեան իր վեհապատճեանը գրած առաջանքն, որ 1766ին կանգնելու սկսուած մայր եկեղեցւոց շինութեան օգնութիւն ըլլուի:

355. 1791. նշեմբ. 15. Պայտանի կուսն, Գրանսիլուանիոյ Եպիսկոպոսն առ քաղաքային խորհուրդ գրած պատասխանը: Որուն մէջ կը սուի թէ, Բագրատուական ժողովրդապետին ընտրութեանը ընտրութեանը գէմ ուղղուած գրութիւններն եւ կը դարձնէ:

356. Գրանսիլուան հարց Եղիսաբեթուպուլս ընդունուելու նկատմամբ՝ հասարակութեան առ Եպիսկոպոս գրած պատասխանը: Եւ ուրիշ նաևն մը առ վերին կառավարութիւն, 1757, մայ, 18, թուականուլ:

Խ. Ժ Ր Ա Բ

359. Արքունի գանձուն Եղիսաբեթուպուլս հասարակութեան դէմ, Պաշպալով ար-

քունի կալուածատէրութեան նկատմամբ սկսած՝ վերսին եւ առնելուն եւ գնուելուն դատա- խազութիւնը — 45 կտոր գրութիւն:

360. Յովհ. Բագրատինի Բոշէ մղղիկի (Հայոցի) եպիսկոպոսն գլուխական Հիմնորդութեանց վրայաց եղած գրութիւններ եւ նամակներ: Ընդ ամէնը՝ 49 կտոր:

361. Անտոն Շբատեանին՝ աղքատաց եւ գրուցաց Հիմնարկութեանը համար գրած գրած մղղոյն գործածութեանը նկատմամբ գրութիւններ եւ նամակներ — 20 կտոր:

Ա. Ժ Ր Ա Բ

363. Քաղաքային վարչութեան՝ Սառ Անդ Լազրի կ եղին՝ հասարակութեան գէմ, Առաւատայի սահմաններուն վրայ կորած եւ առած անտառային մասերուն նկատմամբ ունեցած գա- տախազութեան ինդիրը: 227 կտոր գրութիւն, նամակ եւ արձանագրութիւն:

Ա. Ժ Ր Ա Բ

364. Հունտորփի եւ Երևէի — Պահանջ կանոնիկոսաց ժողովին կողմանէ — Տերմա կո- չուու երկրին նկատմամբ, քաղցին գէմ շա- րունակած գատաստանական ինդրոյն վրայ եղած, արձանագրութիւններ, նամակներ ու պատճեններ: 110 կտոր:

Ա. Ժ Ր Ա Բ

365. Շարօշի եւ Հեղէշի սահմաններուն եւ Հեղէշի մէջ պեղուած Գիւգիւլէօ գետն սոր ջրանցքին վրայ խօսող եւ անոլ զբա- ղզ գրութեանց, նամակներու; արձանագրու- թիւններու եւ որոշնակներու ցանկը: 112 կտոր գրութիւն:

Ա. Ժ Ր Ա Բ

366. Գարաբեաչ գերգաստանին եւ քա- ղաքային հասարակութեան մէջ՝ ինդիրի սակ եղած երկիններու նկատմամբ յարուցուած ան- միաբանութեան վրայ խօսող գրութիւններ եւ նամակներ: 114 կտոր:

Ա. Ժ Ր Ա Բ

367. Վիենայի Գամելէր հոյուած տան վրայոք եղած ամէն արձանագրութիւնները, նա- մակները, գրութիւնները, հաշիններն, եւ այլն:

371. Այլեւայլ տիտղոսի տակ, ասքի վճարմաններու վրայոք եղած զանազան ան- գորրագիրներ: 54 կտոր:

372. Քաղաքային կալուածներով եւ իրա- ւունքներու հետ զբաղող գրութիւններ: 13 կտոր:

ԽԲ. Ժ Բ Ա Ր

373. Հայերէն լեզուով՝ գրուած հնի գրութիւններ՝ 37 կտոր: (Այս՝ այլ եւ այլ տեսակ Կութեր, իրաւուքներ, ստացուածքներ, նամակներ, հրահանգներ արձանագրութիւններ եւ այլն պարունակող գրութիւնները՝ բոլորովն անհետ եղած են:)

ԽԲ. Ժ Բ Ա Ր

374. Գարողուներու վերաբերեալ խնդիրներ, նիվեր ու նամակներ պարունակող գրութիւններ: 4 կտոր:

ԽԲ. Ժ Բ Ա Ր

375. Տրց վերաբերեալ, մնապէսնաեւ ժռ. զվարդապետին եկամանի երկիրներէն տուքը շվամբաւ համար թղթեր ու խնդիրներ: 23 կտոր:

376. Օգնութիւններ, պարաբեր, տուրքեր, եւ որիշ ասոր նման գրութիւններ. — գարձեալ՝ քաղաքային իշխանութեան կողմանէ տրուած բարեկործական եւ տուչութեան վերաբերեալ թղթեր: 9 կտոր:

ԽԲ. Ժ Բ Ա Ր

377. Եղիսաբեթուպոլսց արքունի կալվածատէրութեան հետ զբաղող այլիւ այլ թղթեր ու գրութիւններ: 67 կտոր:

ԽԲ. Ժ Բ Ա Ր

378. Քաջքին արտօնութիւններու վրայ խօսող թղթեր, նամակներ ու արձանագրութիւններ: — 107 կտոր:

ԽԲ. Ժ Բ Ա Ր

379. Տուչութեանց եւ արտօնութեանց վճարմաններու նկատմանի բնագիր անդորրագիրներ: 4 կտոր:

ԽԲ. Ժ Բ Ա Ր

380. Նոր ֆալուի՝ այդեստաններուն վարձակալներէն առնուած երկիրներուն վրայօք պարտաթղթեր: 3 կտոր:

ԽԲ. Ժ Բ Ա Ր

384. Եղիսաբեթուպոլսց վերաբերեալ հնագոյն գրութիւններ: 8 կտոր:

395. Պաշպատվի արքունական կալվածատէրութեան ամեն երկիրներուն արձանագրութիւնը, կահագիրն ու ցանկը:

* * *

Եթէ ազէկ միտ զրած է ընթերցող՝ կը տեսնէ թէ, դիւմատանս գրութիւններուն ցանկն առնոցը, մահկերպ եռանդեամբ ու խղճմանկրով

կամ թէ բանեք յարատեւութեամբ ու անկողմակալ հոգասարութեամբ գործած եւ աշխատած չէ միտ: — Վասն զի ուր որ առաջին է Դ. Մարտին կամ 355 կտոր գրութիւններուն ամեն մէկուն համաւոտ բովանդակութիւնը կ'ընէ մեծ ծշտութեամբ ու ինտերով՝ — որով եւ բաւական լրս կուտայ նցին պարունակութեանը վրայ — եռքէն, իւ Մարտին կամ 357 թուեն սկսեալ, չէ թէ միան անոնց վրայէն շատ համատարանի կ'անցնի կ'երթայ, հապա նաեւ տեղին տեղին, ամբողը ծրաբի մը վրայն հապաւով յիշատակութիւն կ'ընէ ու մէկ երկու խոսք միան ըսելով կը շատանայ: Այսպէս որ ծրաբներուն պարունակած գրութիւններուն միայն թուերը կը նշանակուին: Այսպէս կըսուի — օրինակի աղազաւ: — Իւ Մարտին համար, թէ կը բովանդակէ 45 կտոր. — ԻԶ. Մարտին համար՝ թէ 87 — ԼԶ. Մարտին համար թէ 227 կտոր գրութիւն եւ այլն. — ամեն մէկ ծրաբին պարզպէս համառաւ տիտղոս մը տալով:

Շատ հաւանակն է, ըստ մեզ, թէ այս անհամեմատ աւելի թիւ պարունակող գրութիւններն ալ, ըստ ամենային մինչեւ հետաքրքրի ու այնպահ հարկաւոր բան կը բովանդակէն իրենց մէջ՝ որպահ նախընթացները: — Անտարակցոյն պանց մէջ ալ, շատ մ'անանկ բաներ պիտի ըլլան, որոնք գեղ աշքէ անցուած, քննուած ու յայտնի եղած չեն. — ու որոնց, ինչպէս յայտնապէս կ'երեւայ գեռ մինւել հիմոյ ձեռք դպցուած չէ: Եւ նոյն նոկ՝ Հայք յեղիսաբեթուպոլիսն, զրոյ մատենազիրն, որ քաղաքային դիւմատանը խուզարկելով՝ 900էն աւելին նամակ, պատճէն, արձանագրութիւն, հրամագիր, արտօնութիւն, պաշտօնական գրութիւն այլն, գործածած է իր երկախրութեանը մէջ՝ զասուիք միայն ենաս ու ձեռքն առած՝ բայց կարգացած ու քննած չէ:

Թէ որ բանէ հասկըզոլ, յարատեւութիւն ունեցոյ, տոկուն աշխատատիմին միրող ճարտար գրիւ մը ասսնցմով վրայի, տարակցոյ չկայ թէ շատ մ'անանկ անծանօթ ու պատմութեան եւ գիտութեան համար գեռ եած կուուած եւ դրանսիւ անփառ ազգայնց վրայ նոր լուսաւորութիւն տուող՝ շատ մը չետաքրքիր բաներ երեւան պիտի կարենայ հանել զորոնք եւ ոչ մեր մաքին ծայրէն կոնայինք անցընել:

Ա. Բ.